

ՔԼԵՄԱՆՍՈՅԻ ԿՏԱԿԸ

ՓԱՄՓԹ, 28 Մարտ 1929

Ասիկա իմ կտակս է, Կ'ուզեմ թաղուիլ Քօլումպիէ՛ հօրս քով։ Մարմինս պէտք է փոխադրուի մեռելատունէն թաղման տեղը՝ առանց ո եւ է թափօրի կամ ո եւ է ծեւով արարողութեան։ Ո եւ է կտրատում տեղի պէտք չտնինայ։ Աչ ցոյց, ոչ հրաւէր, ոչ արարողութիւն։ Փոսին շուրջ, միայն երկաթէ վանդակապատ մը՝ առանց անոնի, ինչպէս հօրս գերեզմանը։ Դագաղիս մէջ կ'ուզեմ որ զնին երկաթէս բռնատեղիով ձեռնացուաս որ երիտասարդութենէս մնացած է եւ այծի մորթով փաթթուած փոքրիկ արկդիկը որ իմ հա-



ՔԼԵՄԱՆՍՈՅԻ դիմակը
(Մահուան անկողնոյն վրայ՝
Միքան արձանագործին կողմէ կաղապարուած)

յելաւոր պահարանիս վերի յարկը ձախ անկիւնը կը գտնուի։ Անոր մէջ պէտք է թողուն պղոտիկ գիրքը զոր սիրելի մայրիկս իր ձեռքով հոն դրած է։

Վերջապէս, պէտք է նոն զնել նաև երկու փոքրիկ փունջեր չորցած ծաղիկներու որ պարտէզին վրայ նայող սենեակին շըմինէին վրայ են։ Պղտիկ փունջը պէտք է մացնեն մեծը պարունակող օպիւսին մէջ, եւ ամրողութիւնը պէտք է իմ քովս դրախ։

Կտակակատար կ'անուանեմ իմ շատ սիրելի բարեկամս նիքօլա Փիլիթին, անոր միացընելով փաստարան Մէթք Փուրմնը եւ Մի-

շէլ որդիս, եւ իրենց շնորհակալութիւն կը յայտնեմ այն նեղութեան համար զոր ասիկա իրենց պիտի կարենայ պատճառել։

Ժ. ՔԼԵՄԱՆՍՈՅ

Արկզիկը, որուն կ'ակնարկէ Քլէմանսօ, իր մօրմէն իրեն նուիրուած էր՝ երբ փոքրիկ տղաւ էր. մայրը կ'առնէր դայն ամէն տարի եւ մէջը քանի մը ֆրանք ու յիշատակի ընծայ մը զնելով անոր կուտար նորէն, տարի մը հոն դրած էր Մարիամ տը Ֆիկարօի 1828ի տպագրութեամբ օրինակ մը։ Այդ արկդիկն ու այդ գիրքն է որ ուզած է իր գագաղին մէջ զնեն։

Գալով ծաղիկներուն, անոնք իրեն նուիրուած էին 1918 Յուլիս 15—17ի Շամփանեի ճակատին վրայ գերման յարձակողականէն քանի մը օր առաջ՝ Քլէմանսօ; իմանալով զօրավար Փէթէնի ընզզրկած նոր թաքթիքը, որով առաջին զծին վրայ պիտի զրուէին քիչ թիւով զինուորներ թեթեւ զիմագրութիւն մը ընելու համար, որպէս զի թշնամին կարծելով թէ զիմացը մեծ ուժ մը չկայ, յառաջ խոյանար եւ զար փշրուիլ շատ զօրեղ կերպով կազմակերպուած երկրորդ զծին վրայ, ուզեց երթալ տեսնել այդ զինուորները որ սահմանուած էին զսհուէլու. երբ կ'անցնէր ենթասպաներու խումբի մը առջեւէն, անոնցմէ մին քանի մը ծաղիկ քաղեց զետնէն ու նուիրեց իրեն, աչքերը արցունքով լիցուած, Քլէմանսօ ըսաւ այդ քաջերուն, «Տղաքս, այս ծաղիկները դագաղիս մէջ ինձի հետ պիտի ըլլան»։ Խօսքը բռնէր է։

* * *

ՈՒԻԼՍԸՆԻ ԵՒ ԼՕՅՏ ՃՈՐՃԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵՒՆՆԵՐԸ ՔԼԵՄԱՆՍՈՅԻ ՄԱՒՆ

Հաւուրեան Խորհրդաժողովի նախագահի թեսուրեան առքիւ Միացեալ Նահանգաց նախագահ Ալիքարնի յայտարարութիւնը Քլէմանսոյի մասին (17 Յունիսար 1919)։

Միայն Ձրանսային չէ, այլ եւ անոր մհծ

ծառայողն եղող մարդուն է որ կ'ուզենք մեծարանքի հարի մատուցանել եւ պատիւ ընել:

Մենք սորվեցանք, յորմենետէ իրեն հետ
յարաբերութեան մէջ ենք, յորմենետէ ան
կառավարութեան զլուխն է, սքանչանալ իր
հօգոր զեկավարութիւնը, իր գործունէութեան
ուժին եւ իմաստին վրայ. բայց, տակից
զատ, անոնք որ զինքը կը ճանչնան, անոնք
որ իրեն մօտիկ աշխատած են, ճշմարիտ գո-
րով մը կը զգան անոր համար: Անոնք որ մեղի
պէս անոր աշխատիլը տեսան այս վերջին
ժամանակներս, զիտեն թէ ի՞նչքան ան մեզի
հետ միացած է, զիտեն թէ ի՞նչ եռանդով
կ'աշխատի այն բանին համար զոր մենք ալ
կ'ուզենք, —որովհետեւ ամենքս ալ նոյն բա-
նը կ'ուզենք, մարդկութեան ուսերէն վերցնել
անոելի բեռը որ անոր վրայ կը ծանրանայ:
Այդ բեռէն թեթեւցած, մարդկութիւնը վեր-
ջապէս պիտի կարենայ զուարթօրէն աշխա-
տանքի վերադառնալ:

RESPONSES

• • •

Նոյն առքի՝ Անգլիայ վարչապես Լոյս Հօր-
նի լալտարարութիւնը.

Կը կարծէմ թէ Խորհրդաժողովի գէներուն
մէջ, սկիզբները՝ անտարակուսելի կերպով
յապացումներ պիտի ըլլան, բայց Պ, Քլէման-
սոն ճանչնալովս՝ կ'երաշխաւորեմ որ ժամա-
նակի կորուստ պիտի չունենանք: Ատիկա
անհրաժեշտ է: Աշխարհ ծարաւ է խաղաղու-
թեան, միլիոնաւոր մարդիկ կը սպասեն ի-
րենց բնականոն կեանքին գառնալու համար,
անոնք մեզի պիտի չներէին եթէ զործերը
չափազանց երկար ձգձգէինք: Պ, Քլէմանսօ-
կենզանի մեծագոյն ատենաքաններէն մին է,
բայց զիտէ թէ ամենէն զեղեցիկ պերճախօ-
սութիւնը այն է որ գործերուն շուտ բալելուն
կը նպաստէ եւ թէ յոռեզոյնը այն է որ ա-
նոնց լրացումը կ'ուշացնէ:

Աւրիշ պատճառ մըն ալ ունիմ զինքը
շնորհաւորելու՝ դրաւելուն համար այն տեղը
որ իոնն պիտի յատկացուի, ատիկա այն ան-
ընկծելի քաջարաբութիւնն է զոր ամենա-
գժուար օրերու մէջ ան ցոյց տուաւ Արդ
օրերու ընթացքին, իր կորովը, իր պատրաս-
տամտութիւնը աւելի բան ըրին՝ քան մեր
բոլորիս արարքները՝ յաղթանակն ապահո-

վելու համար: Զեայ մարդ մը որուն համար կարելի ըլլայ ըսել թէ աւելի նպաստած ըլլայ յաղթելու այն սոսկալի դժուարութեանց որ այնքան մօտ էին գերչնական յաղթանակին: Ան կը ներկայացնէ իր մեծ ժողովրդին սքանչելի կորովը, քաջարտութիւնը, բարոյական բոլոր ուժերը, եւ անա ինչու կը փափաքիմ իմ ձայնս միացնել նախազահ Ռիլը սընի ձայնին եւ Պ. Քէմանսոյի Հաշտութեան Խորհրդաժողովի նախազահ ընտրուիլն ուղել:

大 大 大

ԼՕՅ ՏՈՐՃԻ ՅՈԴՈՒԿԱՁԵ

ՔԼԵՄԱՆՍՈՅԻ ՄԱՍԻՆ

Բլէմանսոյի մահուան առթիւ անհամար
յօդուածներ երեցան աշխարհիս բոլոր եր-
կիրներու լրագիրներուն մէջ, և զեր ամիսնե-
րով պիտի երեւան անշուշտ յօդուածներ, ու-
սումնասիրութիւններ, զրքեր: Երեցած
զրութեանց մէջէն ամենէն շահեկաններէն
մին է յօդուածը կօյտ ծօրճի, որ ինքն աւ
պատերազմի մեծ զէմքերէն մին եղաւ,
պարտաւորիչ զինուորազրութեան երեք
համակերպիլ չուղղող անզիփական ժողովուրդը
ելեկտրացուց ու մզեց կամաւորներով կազ-
մել այն հզօր բանակը որ պէտք էր ունենալ,
եւ հինգ միլիոն կամաւոր հանեց քիչ ատե-
նի մէջ: Այդ յօդուածը, որ կը պարունակէ
անձիշգ եւ անարդար մասեր, ամենամեծ
ներբողն է սակայն՝ իր ամբողջութեան մէջ
զոր օտար մը, զուող Անզիփոյ մեծագոյն պե-
տական մարդերէն մին մանաւանդ, կրնաբ
հիւսել ի պատիւ Բլէմանսոյի: Կուտանք հոս-
դիխաւոր մասերուն թառամանութիւնն:

1910ին է, Քարլսպատի մէջ, որ առաջին անգամ հանդիպեցայ Պ. Քլէմանսովին. Հռո՞իր տարեկան դարմանութին եկած էր: Կը փափաքէի զի՞նքը ճանչնալ, բարեկամ մը կարգագրեց մեր մէջեւ տեսակնութիւն մո:

Սրդէն թէյն առնելու վրայ էինք բարե-